

❖ ❖ ❖ ❖ ❖

Ժամանակն ըլլար
Ծանօթ արանին,
Եւ սանէր զիս ես
Օրերուս անցեալ

Ես դառնայինք ալ
Ցնծութեան երգով
Պայծառ տեսիլով,
Երկիրներէ աս :

* * *

Ինկան անոնի որ
Ունօթ եւկայնին,
Ելլէին կրոկին
Ու կազմած բափօր

Երիկոն մ'հանդարս
Երբար, յանգէր, Տէ՛ր,
Ուր ըսկած էր
Ուրանիսը այդ :

❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

Յաւիտեանէ նամբայ ելած, արդէն հասած ես Մարդուն՝
Կայան է հոս, կանգ ես առած ով մարդ եղիր իմաստուն,
Կառաւարը պիտի ոււտով շարունակէ իր նամբան,
Բաժինդ չառած ցաւէն, խինդէն, սէրէն չըլլայ մեկնիս դուն :

Հազար ձեւով պիտի ծըլիմ, երկիր իմ, մայր իմ կրոկին,
Այդ ձեւերուն մէջ, նոյն սիրով, պիտի փարիմ ես կեանին,
Երբեւ Մանուկ, Ծաղիկ, Թիրեն, Երազ եւ եղձ ու Կարօս,
Ա՛խ, յիշէի նախորդ Օրես, նախորդ Սէրես ու կըրծին :

Ես ոչինչէ չեմ ըստեղծուած, անէութեան չունիմ վախ,
Պարապութեան մէջ Անցեալի եւ Գալիֆի չեմ առկախ,
Ես հող չէի եւ չեմ վախուար որ կը դառնամ նորէն հող,
Յաւերժական նամբորդ եմ ես, Կատարեալն է զիս կանչող :

Մ. ՄՈՆՈԽԵՍ